



Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա. ՍԱՐԳԻՍԵԱՆ  
ՆՈՐԾՆՏԻՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



1149 - 98

## Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա. ՍԱՐԳԻՍԵԱՆ

### ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Որքան որ Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահը, 18 Օգոստոս, 1994ին, անսպասելի անակնկալ մը չէր հայ իրականութենէն ներս, սակայն ամէնքէն սիրուած ու ամէնքէն գնահատուած Վեհափառին առողջական վիճակը, այս վերջին տարիներուն, արդէն քայքայուած էր ու բազմիցս ենթարկուած սրտերակային գործողութիւններու: Իր մահուան լուրը ցնցեց ու սուզի մատնեց մեր նորանկախ հայրենիքը, ինչպէս նաեւ սիրուած կրօնական, քաղաքական, մշակութային եւ կրթական հաստատութիւնները եւ ամբողջ հայութիւնը առհասարակ:

Կորուսով մեծ էր, քանի որ աննման Հայրապետին հոգեկան եւ մարդկային անփոխարինելի յատկութիւնները եւ իր գէմքին մշտավառ եւ անոյշ ժայռը կը մնային անջնջելի զինքը ճանչցող բոլոր սերունդներուն սրտին եւ երեւակայութեան մէջ:

Սակայն այս է կանոնը բնութեան, այս էր կամքն Աստուծոյ...: Անհատները կ'անցնին, բայց կեանքը կը շարունակէ իր ընթացքը...:

Այսպէս, յարգելով Հայաստանեայց Եկեղեցւոյ կանոնական եւ իրաւական աւանդութիւնը, Վեհափառի մահէն ետք, վեցամսեայ լըրջանը չաւարտած, ահա կը հասնի նոր Ամենայն Հայոց Գահակալի 131րդ Կաթողիկոսի ընտրութեան թուականը, 4 Ապրիլ, 1995:

Նախորդ օրը կը մատուցուի սուրբ պատարագ, կը կատարուի կարգ Ապաշխարութեան եւ Հոգեհանգստեան պաշտօն, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին, նորոգ հանգուցեալ Վազգէն Ա. Վեհափառի դամբանին շուրջ. ապա հոգեւորական եւ աշխարհական 398 պատուիրակները կը հաւաքուին Վեհարան, ուր Հայաստանի Հանրապետութեան նախագահ՝ Յարգարժան Տիար Լեւոն Տէր-Պետրոսեան, կ'ուղղէ իր խօսքը ներկաներուն եւ բացուած կը յայտարարէ ընտրական այս համագումարը:

Յատկանշական էին նախագահին խօսքերը միութեան ու միասնականութեան հրաւէրին. «Թող ձեր խիղճը քուէարկէ. յաջորդ սերունդները պիտի չներեն ծեղի, եթէ սխալ ընտրութիւն մը կատարէք»: Արդէն ուրիշ առիթներով, ներկայացուցած էր իր նախասիրած կաթողիկոսական թեկնածուն, յանձին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ:

Ս. էջմիածնի Մայր Տաճարին մէջ, 4 Ապրիլ, 1995ին, տեղի կ'ունենայ առաջին ընտրական քուէարկութիւնը, բայց ոչ ոք կը ստանայ քուէներու բացարձակ մեծամասնութիւն: Նոյն Մայր Տաճարին մէջ, յետ միջօրէի, տեղի կ'ունենայ երկրորդ քուէարկութիւնը, ու կրկին ոչ ոք կը ստանար քուէներու բացարձակ մեծամասնութիւն: Սակայն, Գարեգին Արք. Ներսիսեան, կամովին Հրաժարելով իր թեկնածութէն եւ իր ստացած 147 քուէներէն, նովին իսկ գործով ընտրուած կը հռչակուի եւ կը կոչուի Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Ա., 131րդ Կաթողիկոս Գահակալ Ս. էջմիածնի:

Մայր Տաճարէն ներս, ինչպէս Ս. էջմիածնի շրջափակին մէջ, անհամբեր սպասող բազմութիւնը, մեծ լանդավառութեամբ եւ ծափերով կը յայտնեն իրենց գոհունակութիւնը: Անմիջապէս կը սկսին զօղանձել Ս. էջմիածնի եւ հայրենիքի եկեղեցիներու զանգակները, ինչպէս նաեւ հեռատեսիլի եւ ձայնասփիւոի սիոնումները՝ կ'աւետեն այս ուրախ լուրը: Գարեգին Կաթողիկոս Սարգիսեան՝ անծանօթ մը չէր ո'չ Մայր Հայրենիքի, ո'չ հայ սիփրուքին եւ ո'չ ալ օտար եկեղեցական եւ կամ քաղաքական շրջանակներուն:

Կարծես ցնծութեան եւ նոր յոյսի ծիածան մըն էր որ կը տարածուէր հայ իրականութեան երկնակամարին վրայ, խաղաղութեան ու եղբայրութեան նոր էջ մըն էր որ կը բացուէր մեր պատմութեան մէջ:

Ընտրութենէն անմիջապէս ետք՝ կը վերցնեն կաթողիկոսական գահին սեւ քօղը, կը յանձնուէր հայրապետական գաւազանը, փիլոնը եւ ձեռնախաչը: Վեհափառ Հայրապետը, յետ յուզումով եւ ծնրադիր յայտնելու իր երախտագիտութեան աղօթքը Աստուծոյ, կու տայ իր շնորհակալութեան եւ գնահատանքի խօսքը ժողովական պատգամաւորներուն եւ մանաւանդ Կաթողիկոսական տեղապահ՝ Թորքոմ Արք. Մանուկեանին, եւ դուրսը՝ իրեն սպասող հոծ բազմութեան:

Կրկին, շատ իմաստալից եւ յուղիչ են խօսքերը Տիար նախագահին, երբ իր շնորհաւորական խօսքը կ'ուղղէ նորընալիր Կաթողիկոսին, համբուրելով Կաթողիկոսական Ս. Խաչը կ'ըսէ. «Դուք Հայ ժողովրդի հոգեւոր հովիւ, ես որպէս Հայաստանի Հանրապետութեան նախագահ, ձեռք ձեռքի տուած, պէտք է մեր գլուխը մատաղ տանք հայ ժողովրդին...»: Որքան մտերմութիւն եւ պատրաստակամութիւն, միասնաբար զոհաբերուելու հայ ժողովուրդին միութեան եւ բարօրութեան նուիրական գործին:

Բնական է, չուտով խանդավառութեան եւ հրճուանքի ալիքը տարածուեցաւ մինչեւ հեռաւոր ափերը հայ սփիւրքին. ամէն կողմէն հասան շնորհաւորական եւ գնահատանքի արժագանգներ եւ շնորհաւորական հեռագիրներ նաեւ օտար եկեղեցական զանազան համայնքներու իշխանութիւններէն. քանի որ, ինչպէս անդրադարձանք, Գարեգին Ա. Կաթողիկոսը, ծանօթ, սիրուած ու յարգուած անձնաւորութիւն մըն էր եկեղեցական եւ համամիութենական շրջանակներէն ներս, որոնց հետ գործակցած էր երկար տարիներ:

Կիրակի, 10 Ապրիլ, 1995ին, Ծաղկազարդի տօնական օրուան առիթով, Գարեգին Ա. կը մատուցանէ իր հայրապետական առաջին պատարագը, իրեւ Կաթողիկոս Ամենայն Հայոց: Շրջափակը շատ նեղ կու գար, դուրս հաւատացեալներու մեծ բազմութիւն մը կը հետեւէր դէպի վեհարան, մայր եկեղեցի, առաջնորդող շքերթին, ծափերով եւ մեծ խանդավառութեամբ: Ներսը, եկեղեցին վերապահուած էր միայն քաղաքական եւ կամ պետական անձնաւորութիւններուն:

Հայկական հնագոյն աւանդութեան համեմատ, պէտք էր նախ կատարել Կաթողիկոսական օծումի արարողութիւնը, սակայն Հարկ չեղաւ, քանի որ արդէն Գարեգին Ա. ստացած էր այդ օծումը իրեւ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, միայն եղան երդման եւ Գահակալութեան ծիսակատարութիւնները, դառնալով Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց:

Յուզիչ եւ եղբայրական ողջագուրումէն ետք եկեղեցական դասին հետ, Վեհափառ Հայրապետը տուաւ իր անդրանիկ քարոզը եւ պատգամը, յորդորելով մնալու հաւատարիմ մեր հայրերու հաւատքին, վերջ տալ ամէն հակամարտութեան եւ ընտրել միութեան եւ եղբայրութեան ճամբան:

Պատարագի աւարտին, տեղի կ'ունենար ճոխ ընդունելութիւն մը, ջերմ ու հարազատ մթնոլորտի մը մէջ, ուր կրկին խօսք կ'առնէր, Հայաստանի Նախագահ, Լեւոն Տէր-Պետրոսեան, ինչպէս նաեւ քոյր եկեղեցիներու հոգեւոր պետերը, յայտնելով իրենց անկեղծ ու եղբայրական մաղթանքները:

Օրուան հանդիսութիւնը վերջ կը գտնէր տէրունական աղօթքով, «Հայր մեր»ը երգելով:

Մենք եւս կու գանք, հայ երիցագոյն պարբերաթերթի, «Բազմավէպ»ի խմբագրութեան, Միխթարեան Միաբանութեան Գերշն. Աբբահօր եւ համայն Միաբաններու անունով բերելու մեր ամենաջերմ եւ յարգալիր մաղթանքները եւ սրտաբուխ ու ջերմեռանդ աղօթքը, խնդրելով Աստուծմէ զեղումը աստուածային երկնատուր շնորհներուն, որպէսզի իրականութիւն դառնան մեր նորընտիր Հայրապետին, աստուածահաճոյ բոլոր ծրագիրները, ի փառս Աստուծոյ եւ ի պայծառութիւն Հայոց ազգին:

Համոզուած ենք որ Վեհափառ Գարեգին Ա. ներկայ ժամանակ-ներու յարմարագոյն եւ նախախնամական անձնաւորութիւնն է, որ գիտէ ի սպաս դնել իր բնատուր եւ աստուածատուր բոլոր կարողութիւններն ու ձիրքերը՝ վառ պահելու հաւատքը մեր նախնեաց, բարձր պահելու անունը մեր ազգին, նաեւ կրօնական եւ քաղաքական միջազ-գային շրջանակներէն ներս:

Մենք մեծ յոյսով կը նայինք դէպի պայծառ ապագան . . . :

Հ. Վ. ՔԵՇԻԾԵԼՈՒ

